

մ'է սա . գէթ զայն կազմող զախ բառը , որմէ կազմուած բուսաբառեր կամ առանձին գործածութեամբ՝ կը լսուին այսօր աւ Դաւառալեզուներու մէջ , (տես ջղացնի և զախ) . արար . թուրք . պարսիկ . լատին կամ Փրանսերէն լեզուներուն մէջ ալ այդ բոյսի անունի մէջ կը լսուի կապար բառը ինչ ինչ եղանակաւորումով , և զախ կամ ենի-ին համապատասխան այդ լեզուներու յատուկ մասնիկի ածանցումով : Առնենք դարձեալ Երնջայ , Երնջան , Երնջակ , Երնջակառ . ի գրոց և Երիթնայ , Երժնուկ , Երնջանուկ ի բրոց , որուն մէջ Երինջ բառն է որ կը լսուի . նոյնը կը լսուի նաև լատիներէն և Փրանսերէն անուններուն մէջ . Erynge , Eryngium . և որովհետեւ այս բոյսս իր որձ և եզ տեսակները ունի , որձ Երնջային համապատասխանող թրքերէն անունին մէջ — պուղա թիմենի — կը հանդիպինք Երինջին որձը պուղային (լնճուղ , ցուլ) անուանակոչումին : Ինչպէս այս բուսաբառիս կարգին ըսինք , ժողովուրդը բոյսերու անուանակոչումին մէջ փափկանկատութիւն չի դներ , և ցուլի մը ծննդական այդ անդամին ու բոյսին միջն ամենայն գիմօք աղերս ու նմանութիւն տեսնելով այդպէս ալ կոչած է : Ծիրանի (abricot) ռամկերէնը Պարկուկ , մասնաւորապէս կը լսուի ի Սվազ . Ամիբրտվուաթ ալ այդ անունվ յիշած է , և արաբերէն ալ այդպէս կը կոչուի . լեզուարան մը ըլլալու հարկ չկայ հաստատելու համար թէ Պարկ բառէն և նմանողութիւն ցուցնող ուկ մասնիկէն ածանցուած է . ուստի և զուտ հայերէն բառ մ'է . և չէ՞ որ Հռոմայեցիք ալ միզով ճանչցած այդ համեղաճաշակ պտուղը և Հայկական սպլոր — prunus Armeniaca կամ լոկ Արմենիակա անուանեցին զայն : Ծոյն , լատին , արաբերէն կամ Փրանսերէն տարազին տակ քոլարկուած բուսաբառերուն մէջ իրարմէ փոխ առած որքա՞ն այսպիսի բառերու կը հանդիպինք վեր ի վերոյ քննութեամբ մը :

ԿԱՐԱՊԵՏ ԳԱՅԻԿԵԱՆ

(Ծարունակելի՝ 1)

ԲՆԿԵՐԱՅԻՆ

ՄՏԱՄԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

Սկեռուն ակնարկ մը աշխատութեանս սենեակի պատուհանին ապակեայ փեղկին՝ ինձի խորհուկ կուտայ թէ իմ մտածումներս կը խառնուին այն պատկերներուն , որոնք նկարուած ըլլալ կը թուին փեղկին վրայ : Ապակիի բիւրեղէն կը նշմարեմ նախ պատուհանի վանդակներուն երկրաչափական ձեւերը , յետոյ անոնցմէ անդին կանաչ ալիքները անտառներուն և գաշտերուն , պարուրուած առտուան կապոյտ և անգայտ մշուշին մէջ : Հորիզոնին վրայ կը բարձրանայ շարքը բլուրներու , իսկ լերան անտառուտ կողին վրայ հեռաւոր հիւանդանոցը կ'երեսի , Ֆլորանթինեան վանքի մը նման , շրջանակուած թուի նոճիներով : Ծիծեռնակներու երամը կ'անցնի տժոյն երկնակամարէն , ամպերու խիտ քոլէ մը ծածկուած : Հեռուն քանի մը օգանաւեր կը սաւառնին , բերելով ինձ պատերազմի և ոռումբերու յիշողութիւններ , գիշերին մէջ ոռնացող յուշկապարիկներու նման : Յետոյ մէկէն կը մոոցուին կանաչ տեսարաններու շարքերն ու թռչուններու երգերը և կը տարուիմ մտածելու քաղաքակրթութեան մահուան , և անցեալ կործանութերու և մեր օրերու ճակատազրին :

Այսպէս իմ մտածումներս կը ըլջին ոչ միայն ներկայ իրողութիւններու չուրջ , այլ նաև կ'երթան հեռաւոր աշխարհներու , վերբերելով անցեալ իրազարձութիւնները և պարզելով տեսութիւններ անստոյդ պագայի նկատմամբ : Միտքս ներքին աշխարհ մը կը թուի ըլլալ ուր կ'արտացոլայ արտաքին հակա տիեզերքը , առանց ժամանակի և միջոցի սահմանին : Իմաստասերները յաճախ փոքրիկ տիեզերք կը կոչէն մեր միտքը , համեմատելով զայն մեծ և անսահման տիեզերքին հետ : Փոքրիկ տիեզերք մը որ իր մէջ կրնայ խացնել սակայն այն բոլորը , որ գոյութիւն ունի մեծ տիեզերքին մէջ :

Միտքս սակայն շփոթութեան կը մտնըւի , որովհետեւ հայելին և անոր մէջ պատ-

կերացող առարկաները, այսինքն մեծ ու փոքր տիեզերքները շարունակական շարժումներ, մէջ են: Առջևս պարզուող պատկերը ծառերուն, թռչուններուն, բլուրներուն և հորիզոններ կը թուի յատակ, սակայն յիշատակներս, գատումներս, զգացումներս, սխալներս կը խեղաթիւրեն մտածումս: Մեր մտքին մէջ աշխարհը կը նմանի քարտէսի մը՝ որուն սահմանը շփոթուած և եղրերը յարափոփոխ են, և զոր կարելի չէ մայուն կերպով գործածել:

Յստակ կերպով մտածելու փափաքը մեզ կը մղէ զգուշաւոր փնտուտուքներու, սակայն գործելու անհրաժեշտութիւնը լսափողական է: Պղտիկը հիւանդացած է, ի՞նչ է հիւանդութիւնը, որո՞ւն խորհուրդ պէտք է հարցնել այս պարագային, բժիշկը կը նաև օգտակար ըլլաւ, բժիշկը զիտութեան մարդ է, սակայն ի՞նչ է գիտութիւնը, ամբողջ կեանք մը հազիւ թէ կարենոյ պատասխանել այս վերջի հարցումին, անոր համար մենք կը գործենք ընել այն՝ ինչ որ պարագաները կը թելազրեն և ինչ որ անհրաժեշտ է ընել, առանց պատճառներու որոնումին և արդիւնքներու ուսումնասիրութեան:

Ինչ որ մտածում կը կոչենք ուրիշ բան չէ բայց մարդուն ենթադրելու և նախատեսելու ճիգը, իրարու խառնելով խորհուրդն ու պատկերները մտքին ու երեակայութեան: Ճիշդ կերպով սակայն կարենալ գործելու համար, մենք պէտք է ջանանք ճիշդ խորհիւ, համաձայն Բասկալի: Խոկ ճիշդ մտածելը, կը նշանակէ մեր ներքին աշխարհը պատկերել արտաքին աշխարհին համաձայն, կարելի ճշուութեամբ: Եթէ օրէնքները մեր ներքին աշխարհին՝ ճիշդ նմանին արտաքին աշխարհին, եթէ մեր ներքին քարտէսը կարենայ մեզի առաջնորդել արտաքին աշխարհի մէջէն անսայթագ, այս պարագային կարելի է յուսալ թէ մեր մտածումները համաձայն են մեր գործին և մեր գործը համաձայն մեր պէտքին ու փափաքներուն:

Կա՞ն կերպեր որոնց միջոցաւ կարելի ըլլայ մարդուն հակալուել իր մտածումները այնպէս մը՝ որ իր գործերը գիւրին պատշաճին իրերու արդէն խոկ գոյութիւն ունեցող յօրինուածքին: Կարելի՞ է գծել տիեզերքին քարտէսը իր ճշգրիտ սահման-

ներուն մէջ, անոր միջոցաւ կարենալ հասնելու ուղղուած նաւամատոյցները:

Մտածումները շատ յաճախ ուրիշ բան չեն բայց տիեզերքի իրերու և ապրու մարմիններու մէջ եղած յուշազրութիւնները, բնաղդի և կամ սովորութեան ձեխն մէջ: Կատուն կը ցատկէ յարգարուած սեղանին վրայ, և հոն կը նստի չնորհալիորէն, առանց ճիգի, առանց կոտրելու գաւաթ մը կամ աղտոտելու սպաս մը: Շարժումներու այս շարքը կը պահանջէ ոյժ և տեղի ճշշգրիտ ընտրութիւն և խնամեալ հաշուեառում մը, սակայն այս պարագայիս և ոչ մին եղած է զիտակցօրէն, կատուն կը մտածէ իր մկաններով և աչքերով միայն:

Նոյն ձեռվ թէնիս, գնդակ և սուրխաղցոլները կը խորհին իրենց մարմնով: Սուր խաղցողը բնաւ ժամանակ չունի մըտածելու իր հակառակորդին շարժումներուն համաձայն զիրք ճշգելու, անիկա կը մտածէ իր սուրին և մասներու մասին:

Իրարու յաջորդող մտածումներով չէ որ արձանագործ կ'որոշէ արձանին ազգը և կամարել, աչքերու ճշգումով իր ձեռքը ուղղութիւն կուտայ մարմարին: Մարզիկին պէս արուեստագէտն ալ կը մտածէ իր մարմնով: Կենդանիներէն շատեր կը մտածեն ուրիշ մարմնին շարժումներուն համաձայն: Խուճապը երբ կը գրաւէ ամբողջ հօտը ոչխարներուն, իրաքանչեւրը կը վազէ և կը շարժի հօտին հետ միասին: Կենդանին չի հասկնար խուճապին պատճուր, սակայն բնաղցով զիտէ թէ եթէ չշարժի հաւաքականութեան հետ, կընայ կեր ըլլաւ թշնամիին: Կենդանիներու նման պատիկներ և ամրոխը կը շարժին բնաղցով և մարմնական մտածողութեամբ:

Երկու սիրողներ շատ յաճախ երկար անհամաձայնութենէն վերջ, տրամաբանական խօսքերով չէ որ կը հաշտուին, երբեմն քաղցը նայուածք մը, կամ մեղմացնող ժպիտ մը կը բաւէ որ անոնք իրարու գիրկ իյնան: Խուճապը կը մտածէ միայն ոտքերով: Օդանաւորզը ունի ճշգրիտ անդրագարձներ, որոնք ի վիճակի կ'ընեն զինքը ապահով գետին իջնելու: Դիւանագէտ մը սակայն որ կանչուած է վարելու երկրի մը քաղաքական ու տնտեսական գործերը չի կընար մարմնով խորհիւ, նոյնիսկ չի կընար

մարզիկին պէս մտապատկերներով գործել, որովհետև այս վերջինները այնքան շատ են որ կրնան մոլորեցնել զինքը իր գործի պարագային։ Անիկա չի կրնար երկրի գործերուն ոմանց ի նպաստ և միւսներուն ի հեճռւկս խորհիլ, անիկա ստիպուած է դասակարգերու և խորհրդանիշերու վերածել այն բոլոր՝ որոնք ըմբռնելի են միայն բառերով։

Գործաւորը, ձեռնածուն, մարզիկը որոնք կը խորհին իրենց ձեռքերով, կը բռնեն առարկաներ որոնք ծանրութիւն և դիմադրութիւն ունին, իսկ անոնք որ կը խորհին բառերով, կը բռնեն զլիստորաբար ձայներ և խորհրդանշաններ, որոնք գործողութիւնը բացառաբար կը դիւրացնեն։

Պանդոկի մէջ կը վերցնէք հեռաձայնը և կ'արտասանէք «թէյ» բառը, քանի մը վայրկեաններու մէջ դուք ձեր տրամադրութեան ներքեւ կ'ունենաք թէյի վերաբերեալ բոլորը։ Մտածած է՞ք բարդ դժուարութեանց անոնց բոլորի գործնական պատրաստութեանը։ Երբ մտածէք թէ Զինացին կը մշակէ թէյը, հաւաքելով և զատելով անոր տերեւները, անգլիական նաւը կը փոխադրէ զանոնք, նաւապետն ու նաւազները զայն ապահով բերելու համար կը կոռուին փոթութիւներուն դէմ, և տակաւին թէյի կաթին և քէյքերու արտադրութեան համար որոշ և առանձինն աշխատութիւններ կը տարուին, և այս բոլորը մէկ բառով ձեր տրամադրութեան ներքեւ կը դրուին։

Ան որ կը մտածէ իր ձեռքերովը, սահմանափակ տղթեցութիւն մը ունի տիեզերքի իրերուն վրայ, գործելով այն իրերուն կատմամբ միայն, որոնց կրնայ հպիլ, իսկ մարզը որ կը խորհի բառերով, առանց ծիգի կրնայ շարժման ենթարկել ամբոխներ, բանակներ և երկիրներ։ Թող կառավարութեան պետը արտասանէ միայն «զօրաշարժ» բառը, անհրաժեշտ մարդերը զանազան անկիւններէն և տուներէն պիտի հաւաքուին գոհացում տալու այս անհրաժեշտ պահանջքին։ Ան կրնայ երկինքը լեցնել առումբեր արձակող օդանաւերով, կործանելու պատրաստ քաղաքներ, երկիրներ, և վերջաւորութեան բերելու քաղաքակըրթութիւններ։ Այսպէս երբ նկատի առնենք կարելի աղդեցութիւնը պարզ բառի մը, գիւրին է երեակայել թէ լեզուն ինչ մո-

գական ոյժ է եղած նախնական ժողովուրդներու համար։ Ֆառաւս Ալքիմիայի վերաբերեալ կին գիրքերուն մէջ կ'որոնէ հոգիները հալածել կարենալու ֆօրմիւլը։ Արաբական գիշերներու մէջ, «Աէզամ» բառը կը բանայ գոցուած զաղանի գուռները, ասիկա ճշմարիտ աւանդավիշէպ մընէ։ Բոլոր ընկերութիւններու մէջ կան բառներ որոնք գուռներ բանալու և ոգիներ հալածելու ոյժը ունին։ Ամէն խօսող իր սէզամ բառը ունի և իւրաքանչիւր յեղափոխականը կը մեկնի գլխաւոր բառէ մը, որ բանալին է իր զաղափարներուն։

Մարդը որ կը խորհի իր ձեռքերովը, կը շարժէ ծանր առարկաներ և կը տեղափոխէ զանոնք գանդաղօրէն, աղիւս առաղիւս յաջորդական զետեղութերով։ Ինքը ստիպուած է իր գործը ընել շատ խնամքով, կարենալ պահելու համար արտաքին և ներքին աշխարհներու ճշգրիտ հաղորդակցութիւնը։ Որովհետև եթէ ինքը ի գործ չգնէ կարելի այս զգուշութիւնը, փոխադրուող աղիւսները կրնան խորտակուիլ, ձեռնածուին գնդակները կրնան շփոթուիլ, և մարզիկը կրնայ վար իյնալ մարզանքի ձողերէն։ Սակայն զործողութիւնները բառուած մտածողին համար շատ զիւրին են։ Անիկա կ'առաջնորդուի խորհրդանշերով և կ'անգիտանայ սոսկալի հետեւանքները անոնց, Լայրնեցի ըսածին համաձայն, «բառներու յարդով կ'ապահովուի իրականութեան ցորենը», հաւատալով թէ ամէն բան կրնայ ըլլալ երբ բառերը ըսուին։

Դժուարութիւնը այն է որ իրերը գիւմարդութիւն ունին, ամէն բան կարելի է ըսել բառերով։ Նարոլէն Փ. ըսած է «Վէտք է յարգուին ազգերու սկզբունքները», եւ այս վերացական նախադասութիւնը պատճառ եղած է եւրոպայի կործանման։ Ծընտեսագէտ մը իր սեղանին առջև նստած կրնայ գրել «աւելցնել թոշակները կը նշանակէ աւելցնել գնելու ոյժը և հետեւաբար վերջ տալ տնտեսական տագնապին»։ Լաւու ճշմարիտ բառեր են ըսուածները, և տնտեսագէտը գրած է զանոնք բարեհաւատ կերպով։ Գործնականօրէն սակայն այս բառերը վերջաւորութեան բերելու քաղաքակըրթութիւններ։ Այսպէս երբ նկատի առնենք մեր ներքին փոքր տիեզերքը չի կրնար աղդեցութիւնը պարզ բառի մը, գիւրին է երեակայել թէ լեզուն ինչ մո-

վրայ, որ իրերու և առարկաներու մեծ աշխարհն է, որովհետև անհամերաշխութիւնը մը կայ բառերու և իրերու միջև, պարզ նախադասութիւնը մը չփ ներկայացներ բաւարար ճշգրտութեամբ բարդ կացութիւնը իրերու թագաւորութեան:

Վատանքաւոր և յոտի բան պլիտի ըլւար

նախադասութիւնը մը կամ տարագ մը արժեւորել համաձայն իր լաւ կամ ոչչ արդիւնքին:

Դատ բնական է որ քաղաքակարթութեան սկիզբէն ի վեր իմաստուն մարդեր որոնած են ուշագրաւ խորհրդանշեր:

Այժմու երթեւեկութիւնը կանոնաւորելու նման, մարդիկ միշտ փորձած են կանոնաւորելու շրջանառութիւնը բառերու,

զոր տրամախոհութիւն կ'անուանենք: Ինչ որ մարդկային գատողութեան օրէնք կը կուենք, օրէնքն է մտածողութեան, վաւերական բոլոր մարդոց, ամէն տարիքի մէջ:

Բացորոշ է օրինակի համար, երբ կ'ըսենք թէ բան մը որ ինքզինքին կը պատկանի, չի կրնար ուրիշին պատկանի:

Մէկը չի կրնար նոյնատեն եզրակացնել թէ երկու երկու ալ կ'ընէ չորս և թէ երկու երկու ալ հաւասար է հինգի, կամ այս զգեստը թէ ճերմակ է եւ թէ սեւ երկար ատեն մարդիկ կը յուսային գտած ըլլալ սիալներ ճշտող մտքի քերականութիւնը, հիմունած որոշ սկզբունքներու վրայ: Այս գատողութիւնը Արիստոտէլէն կուգար, Միջին գարուն Դպրոցապաշտ իմաստասէրներէն որդեգրուած, այս կարդի կանոն մը ոչ միայն խոտելի չէ այլ անհրաժեշտ, ապահովելով մեր գատողութիւնը կարգ մը զրիպանքներէ, սակայն չի կրնար հաստատել մտածելու արուեստը:

Տրամախոհութիւնը ստեղծագործ չէ, ան մնայուն կերպով կը կրնէ թէ Ա. Ը. է. իսկ եթէ փորձէ յաւելում մը՝ զայն փոխ կ'առնէ կամ փորձառութենէն և կամ յայտնատեսութենէն, երկու պարագային ալ գուրսէն տարրեր ներմուծելով: Տրամաքանութիւնը կ'արտօնէ մեզի ըսելու, թէ այս զգեստը զգեստ է, միայն փորձառութեամբ կրնանք գիտնալ թէ զգեստը զիւրածալ է կամ ոչ, Քանթէ կը խուսափի այս իրողութենէն միամտօրէն կարծելով թէ զուտ բանականութիւնը կրնայ յառաջանալ առանց փորձառութեան: Բանականութիւնը իր գիտութիւնը ընդլայնելու կիրքին մէջ, վստահ

իր կարողութեան, կ'երեակայէ անհունի տարածութիւնը որ կ'ընդլայնի իր առջե:

Աղաւնին որ արագօրէն կը կարէ օդին միջոցը և կը զգայ անոր զիմագրութիւնը, կը խորհի թէ աւելի լաւ պլատի թափ պարապին մէջ: Այսպէս Պղատոն արհամարհելով ֆիզիքական աշխարհը, որ այս կարգի նեղ սահմաններու մէջ կը պահէ բանականութիւնը, կը միտի պարապ միջոցէն անդին գտնել զուտ հասկացողութիւնը, և չանդրագունար թէ այսկերպով ոչ մէկ յառաջիմութիւն կ'ընէ, հակառակ իր ճիգերուն, իրեն կը պակսի ամուր կոռւանը որ իր մտածումը շարժումի գնելու պիտի օգնէր:

Մեր քաղաքական կարգ մը բարեկարգիչները ի զուր կը տարութերին պարապութեան մէջ, ի խնդիր զուր կը տարութերին պարապութեան մը:

Տրամաքանութիւնը ճկուն կ'ընէ մարդոց միտքը, անոր ընծայելով իրեն պակսած դիւրաշարժութիւնը, միւս կողմէն սակայն անոր ընծայելով վտանգաւոր դիւրահաւատանութիւնը մը թէ տրամախոհութեամբ կարելի է հասնիլ ամէն կարգի ճշմարտութեան: Իմաստասիրութեան վարդապետութեան պատմութիւնը կը յայտնէ թէ, դարերու ընթացքին, մարզը ի վիճակի եղած է զրիթէ ապացուցանելու ամէն ինչ: Ապացուցնելով ճշմարտութիւնը և անոր հակառակը նոյն ատեն, կամ ապացուցանելով ցեղերու զանազանութիւնը եւ ընդհակառակն անոնց միախառնումը: «Բոլոր ապացուցները», կ'ըսէ Փրօփ. Ալէն, ինձի համար իրապէս վարկէ զուրկ են: Կարելի է ամէն ինչ ապացուցանել եթէ գործածուած բասերը յատակ և ճշգրիտ չեն: Աղձէպրայի խնդիր մը անհերքելի է, որովհետեւ իւրաքանչիւր եզրը այնքան ճիշդ է, որ ինդիր լուծողը չի կը ընթար ունկընգրողին հասկացողութենէն անդին բաներ ըսել: Տրամաքանական նոյնութիւնները իրականութիւններ են, սակայն բառերը որոնք կը գործածուին զգացական խօսքերու մէջ, կառավարական վարչածեւն և տնտեսութեան մասին, անորոց բառեր են, որոնք նոյն փաստարկութեան մէջ կրնան գործածուիլ զանազան նշանակութիւններով: Որպէս աղքատորէն ընտրուած բառերով, կը նմանի գործածել

երկու տարրեր չափանիշեր նոյն ծանրութեան համար :

Կարտիսեան մեթոսը փորձ մըն է տարշանելու կարգ մը սխալներ այս կարգի մտածողութենէն : «Զօրաւոր փափաք ունիմ», կ'ըսէ Տէքարթը, գիտնալու թէ ինչպէս պէտք է զանազանել ճշմարիտը սուտէն, որպէսզի կարենամ յստակ և ապահով ընթանալ կեանքի մէջու : Յատկանշական են իր մտածելու արուեստին յայտնի օրէնքները : Առաջին, ընդունիլ բանի մը իրական ըլլալը այն ատեն միայն՝ երբ մեկը յստակօրէն կը նանչնայ զայն իբր այդ : Զգուժ ըլլալ անապարանէն եւ նախապատրումէն :

Զգուշանալ պէտք է աճապարանքէն, որովհետեւ մարզիկ չեն կրնար դժուար բաները զիւրին կերպով հասկնալ : Ուսանողները երբ կը ցատկեն գասագրքերու էջերուն վրայէն, չեն կրնար սերտել երկրաչափութիւնը : Սակայն մարդիկ առհասարակ աճապարանքի մէջ են : Պետական տեղեկագիրները, քննութիւնները, միշտ որոշուած օրին կը զրկուին իրենց հասցէին, նախընտրելով յաճախ թերի տեղեկագիր մը, քան ուշացումը անոր : Թերթի թղթակցութիւնները ժամ մը առաջ կը փութացուին հրատարակութեան գրուելու, կարեորը հարցին ամբողջական ու ճշգրիտ ըլլալը չէ, այլ տեղեկութիւնները վայրկեան մը առաջ հասարակութեան հասցնելու ճիզզը :

Ուրիշներ կ'աճապարեն իրենց ունայնամութեան պատճառաւ : Չեն ուզգեր ընդունիլ իրենց անդիտութիւնը : Մասնագէտ մը ինքնքինքը անարգուած կը զգայ եթէ ըսէ թէ այդ մասին յետոյ ձեզի կը հազորդեմ : Պետութեան, ընկերութիւններու և զանազան զրաղումներու պարագային, մարդիկ առհասարակ հեղինակօրէն կը խօսին գործերու շուրջ՝ որոնց բաւարար չափով ծանօթ չեն : Մին ձեզի կրնայ խօսիլ Զեխոսուզավագիոյ մասին, առանց երբեք հոնեղած ըլլալու և կամ երկրին պատմութիւնն ու կեանքը գիտնալու : Մին կրնայ օդանաւային գործերու մասին խօսիլ քեզի, առանց տեղեակ ըլլալու հարցերուն, և ուրիշ մը տակաւին որ քեզի պիտի պատմէ կնոջ մը ներքին կեանքէն, առանց ստոյգ բան մը գիտնալու այդ ուղղութեամբ : Եթէ առանց ստոյգ և ամբողջական տեղեկու-

թեանց համբերութիւն ունենաք սպասելու, և կամ ըսելու թէ «չենք զիւրեր» և կամ ինչպէս կուտութիկոս ժԴ. սովոր էր ըսելու «պիտի նայիմ», այդ պարագային ծիծաղելի և կոպիտ սխալներ չենք գործեր և քայլ մը աւելի մօտեցած կ'ըլլանք կարստիստեան :

Աճապարանքը միակ պատճառը չէ մեր սխալնքին, կայ նաև նախապաշարումը : Մենք յաճախ կը մօտենանք հարցերուն մեր ընտանեկան և կուսակցական զգացողութեանց ընդմէջէն, մեր տրամադրութիւնները, ժառանգութիւնը, և գաստիարակութիւնը մեծապէս կ'աղգէն մեր մտածելու կերպերուն վրայ : Թերթին մէջ մեր պաշտած քաղաքական մարդուն դէմ եղած քննադատութիւնը երբեմն կը զարացնէ և յաճախ կը յուսահատեցնէ զմեզ իր նկատմամբ :

Տակաւին մեր անձնական շահը, ուրիշ նախապաշարումի առիթ մը մեղի համար : Բասքալ ըսած է եթէ երկրաչափութիւնը մեզի յուզէր այնքան որքան քաղաքականութիւնը, պիտի չկրնայինք զայն ճիշդ կերպով արտայայտել : Քիչեր կան որոնք իրենց գէմ եղած դժուարութիւններու պատճառը իրենց ներսը որոնել ուզեն :

Երբ բժիշկ մը չի յաջողիր իրենց յատուկ բժշկական դարմանումի մը պատճառաւ, փոխանակ ատոր թերթին իր մէջ փնտուելու, հասարակութեան կը վերազրէ զայն կամ իր պաշտօնակիցներու վերաբերմունքին : Նոյն է պարագան ուսուցիչներու և գործատէրերու, որոնք իրենց գործին անյաջողութեան մէջ միշտ ուրիշին մատը տեսնիլ կ'ուզին : Ամէն ինչ որ գոհացում կուտայ մեր փափաքներուն և շահերուն ճիշդ է, այլապէս թերթի : Երբ սէրն ու ատելութիւնը մարդուս մէջ հակաշորի կ'ինթարկուին մեր միտքը կը գտնէ կարելի կերպը արդարամտութեան, և մենք չենք ստիպուիր ամէն օր տեսակէտներ փոխել համաձայն մեր զգացումներուն և անոնց յագուրդ տուող միտումին :

Ուսանք կը կարծեն թէ իրենք ազգեցութեանը տակ չեն իրենց ըրջապատին, որովհետեւ իրենք իրենց կեանքով ապբատամբ են արդէն անոնց : Սակայն ապստամբութիւնը երաշխիք մը չէ անկախութեան, ընդհակառակն նախապաշարումի գործ է

ՅԱՅՎԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ԿԱՅԻՓՈՍԻ Ս. ՅԱԿՈԲ ՄԾԲՆԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ

ՏԵՂԱԴՐԱԿԱՆ. — Երզնկա քաղաքէն երեք ժամ հեռու, Գոհանամի ստորոտը, Շողակաթ լերան զափվերին վրայ կառուցուած է Կայիփոսի Վանքը, որ շատ անգամ կոչուած է Նաեւ Գարոսի Անապատ, Դայիբոսի Վանք, Կապոսոյ Վանք, Կափոսի Մենաստան, ևն։ Ըստ Գրիգոր Դարանաղեցիի, Կայիփոսի կոչուած է տեղւոյն պատճառաւ, որովհետեւ վանքը «կայ ի փոսի» (Ժամանակագրութիւն, էջ 512)։

Գարեգին Վրդ. Սրուանձտեանց մէկ քանի տողով անցողակի կը յիշատակէ Կայի փոսի Ս. Յակոբայ Վանքը, Թորոս Աղբարի թ. Հատորին մէջ. «Ճուրն, օգն, արօտն հիանալի և սառն. գեղեցկակերտ է Ս. Տաճարն, յորում կայ փոս մը ջրհորի ձեռվ, ուր կը ճգնէր եղեր Ս. Յակոբ. յաջմէ խորանին առիւծ և ի ձախմէ եզն, քարակոփ՝ խոյակաց վրայ» (էջ 51)։

ապստամբութիւնը ինքնին. Գրող մը որ իր մանկութեան մեծ չափով ենթարկուած է կրօնական և ընտանեկան ազգեցութիւններու, և յետոյ իրրե ազատ մտածող յարձակման կ'ենթարկէ զանոնք, իր ապստամբութիւնը գերիի մը արարքէն անդին չանցնիր։ Բոլոր մեծ բարոյախօսները կը զգուշացնեն զմեզ ազատ պահելու մեր դատողութիւնը կիրքերէն։ Կազմակերպել ու կարգաւորել մեր մտածումները պարզէն մինչև ամենէն բարդերը, բաժնել հարցերը այնքան մանրամասնօրէն, որքան կարելի է։ Զեր թըւումներու պարագային եղէք ամբողջական և ձեր քննութիւններուն մէջ այնքան ընդհանուր, որպէսզի վստահ ըլլաք թէ ոչ մէկ քան զանց առնուած է։ Այս կերպը շատ օգտակար եղած է թէ Տէքարթին և թէ անկէ վերջը եկող գիտնականներուն։

Ո. Մ.

(Շարունակելի՝ 1)

Կայիփոսի Վանքը ունէր վեհ ու պատկառելի գիրք և լրջապատուած էր քարաշէն, ամուր պարիսպներով, կը գրէ Գ. Սիւրմէնեան. — Երզնկա, 1947, էջ 97։

ՊԱՏՄԱԿԱՆ. — Կայիփոսի Վանքին վերաբերող պատմական յիշատակութեան մը կը հանդիպին քիչ գեղագութիւն ու կիզը թէ 1425 թուին Ամթայ տէրը եկաւ Երզնկայի վրայ և հրդեհեց ու աւերեց աւաններն ու վանքիրը, որոնց կարգին և հոչակելի Կապասուու Մենաստանը։ Քաղաքը երեք տարի պաշարուած պահեց և ապա հեռացաւ, որմէ յետոյ գաւառը սկսաւ վերստին ծաղկիլ և Կապոսի Վանքն ալ առաջուածնէ աւելի պայծառ շինուածով նորոգուեցաւ (Զարք., Նոր Դպրութիւն, էջ 153)։

ԺԶ. գարուն սկիզբը, Գրիգոր Վրդ. Մշեցի շինած է Կապոսու հարաւային ժամատունը և չորս խուց, գործակցութեամբ իր աշակերտին՝ ՄաղաքիաՎրդ. Դերջանցիի. — Հանդ. Ամս. 1948, էջ 540։

Կայիփոսի վանահայրելէն սակաւաթիւ անուններմիայն յիշատակուած կը գտնինք, որոնք են։

1. — Սամուկի, 1255. — Ասոր հրամանով Գրիգոր Գրիշ Վղիկ օրինակած է ձառնութիր մը։

2. — Տէր Ներսէս Պաբունապես Համեկնցի, կը յիշուի 1495—99 թուականներուն. — Սարգ. թ. էջ 622; թ. Աղբար, թ. էջ 328 և 305; Գր. Դար. էջ 405; Սարաւատ 1913 էջ 601։ Իր մասին Երզնկացի Մեսրոր Գրիշ կը շարէ հետևեալ տողերը.

աԵւ Տէր Ներսէս Առաջնորդի, Աղնուական ի մեծ տոհմի, Առոր և մաքուր յոյժ գովիլի։ Որ հրեշտակաց է բաղձալի։ (թ. Աղբար, թ. էջ 328)։ Իր օրով վանքը ունէր երեսունէ աւելի արեղաներ (թ. Աղբար, թ. էջ 305)։ Վանքին դասակալն էր մեծ և քաջ բարունապեան Յովհաննէս, որ կը վախճանի 1497 թուին։

3. — Պարունակ Մկրտիչ, 1534ին, երբ Կայիփոսի Վանքը Կ'այցելէ Սրապիոն Վրդ. Մոկացի իր աշակերտներով հանդերձ. — Հանդ. Ամս. 1892 էջ 51։

Գր. Դարանակեցի Կայիփոսի Վանքին միաբաններէն կը յիշէ մի քանի անձեր, ինչպէս ՄաղաքիաՎրդ. Դերջանցիի աշա-